

հեթանոս Հայուն հաւատքին եւ ըմբռնման Արա Գեղեցիկը աստուածազգի կամ աստուած էր եւ 2. թէ ինքն իսկ Եղնիկ զայն աստուածներու կարգը կը դասէ, երբ իրեն եղած՝ «Այլ յայնժամ, ասեն, դիւցազունք էին», առարկութեան իրր պատասխան անմիջապէս աստուածներու վրայ կը դարձնէ իր խօսքը եւ Անանունի պէս ինքն ալ կը ջանայ ցուցնել թէ աստուածները «մարդիկ էին եւ զմարդկան ուրուականս ի պաշտօն առեալ՝ դիւ անուանէին» (անդ)։ Որ է ըսել՝ եթէ Ե՞րբ դարու քրիստոնեայ Հայաստան Արա Գեղեցիկը մարդիկներէ սերած մարդ դիւցազն մը կը նկատէր, Գ՞րբ դարու կամ աւելի ճիշտ նախնի հեթանոս Հայը զայն կը համարէր ազգային պատերազմիկ աստուած մը, որ կը մեռնի, բայց վերստին կը կենդանանայ։

(Շարունակէի։)

ԴՈՄՏ. Հ. Ա. ՄԱՏԻՆՅԱՆ



ՎՐԱՅ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹԵԱՆ

(Շարունակէի։)

2.

Վրաց ժամանակագրութեան համեմատ ն. ք. 112 (կամ մեր առաջարկած սրբագրութեամբ՝ 125) թուականէն սկսեալ 19 տարի իշխած Վրաց թագաւոր մը կը գտնենք Փառանջում (կամ Փառնաջում) անուն, որ «մեծարեաց զմոզան պարսկադէն եւ շինեաց նոցա տեղի... եւ եղին տուն կրակի։ Եւ բարկացան Վերբ, եւ խնդրեցին ի Վարքակայ Հայոց արքայէ, զի տացէ նոցա զորդի իւր թագաւոր, Զի մեր թագաւորն, ասեն, պարսիկ եղեւ, մոռացաւ զհաւատ մարց իւրոց եւ պաշտէ զհայրենի կրօնս։ Եւ թագաւորն Հայոց ուրախութեամբ դարձոց զգեասպանն։ Եւ լուաւ Փառանջում եւ էած զօր ի Պարսից, եւ ուստի կարաց՝ ժողովեաց, եւ եւ ընդդէմ թագաւորին Հայոց, Վարպակէս Հայօք եւ Վրօք մարտեաւ ընդ Փառանջում ի գաւառին Տաշրայ եւ սպան զնա եւ կոտորեաց զզօրս նորա իսպառ։ Եւ թագաւորեցոյց Վրաց զԱրքակ որդի իւր, որ ունէր կին զԴուստր Մրուանայ...» (Ձուանչեր, 27)։

Զենք կրնար ըսել թէ այս Փառանջումն ունէ կերպով կապուած էր Քարթամեան ցեղին հետ,

որովհետեւ այն Մրուանն որուն իրբ թէ որդին էր Փառանջումն, մենք գտանքն. ք. 162—112ին (կամ 175—125ին)՝ ինչպէս կը զնէ Ճամանակագրութիւնը։ Եթէ «մոռացաւ զհաւատ մարց իւրոց եւ պաշտէ զհայրենի կրօնս», բառերը վաւերական մասն են նախնական աւանդութեան, այսինքն՝ եթէ Փառանջում իրապէս ի հօրէ պարսիկ էր եւ ի մօրէ միայն վրացի, այն ատեն կրնայինք ենթադրել թէ նա թերեւս Ղատանա թագուհւոյն զաւակն էր երկրորդ ամուսնութեամբ Պարսիկի մը հետ։ Բայց ասի ենթադրութենէ աւելի բան մը չէ։

Ոմանք կը կարծեն թէ ըստ որում Վրաց այբուբենին մէջ ք եւ շ գիրերն իրարու շատ կը նմանին եւ անուններու մէջ յաճախ իրարու հետ շփոթուած են, Վարքակէս կամ Արքակ անունն տեղ հարկ է Արշակ կարգաւ, որով եւ ն. ք. առաջին դարուն սկիզբներն սկսած այս Վրացի հարստութիւնը Արշակունի հարստութիւն մը կ'ըլլայ։ Եթէ այս վարկածը շիտակ է, այնատեն պէտք էր ըսել թէ Վրաց աւանդութեան արդի ձեւը կ'ենթադրէ Հայ-Արշակունեաց ցանկ մը ինչպէս Խորենացւոյնը, ուր Հայոց թագաւոր Արշակ Ա. ի իշխանութիւնը դրուած է ն. ք. 108—95 (ըստ Չամչեանի) 132—95)։ Եւ քանի որ մենք հաստատուն փաստերով ապացուցուած ունինք թէ Հայ-Արշակունի հարստութեան հիմնարկութիւնն անկից շատ ետքը եղած է եւ թէ այդ ատենները տակաւին Արտաշեսեան հարստութիւնը կ'իշխէր եւ կը ծաղկէր մեծ Հայոց թագաւորութեան մէջ, կը հետեւէր թէ Վրաց աւանդութեան այս ցուցմունքն ալ յետնադարեան յերկրածոյ բան մըն է։

Ուրիշ մեկնութիւն մըն ալ խորհելի է։ Ինչպէս Եուստի կը ցուցնէ, Ստեփանոս Բիւզանդացին՝ Ստրաբոնի քանի մը օրինակներուն հետեւելով՝ Արշակ (Ἀρσάκης) կը գրէ Ծոփաց վերջին թագաւորին անունը։ Արդ, եթէ վաւերական ըլլար այս ընթերցումը, կրնար մարդ խորհել թէ Ծոփաց այդ թագաւորին որդին էր Փառանջումի բեռայրը, որ եւ բազմեցաւ Վրաց գահին վրայ։ Բայց արդի բանասէրք առանց բացառութեան կ'ընդունին թէ Ստրաբոնի հնագոյն եւ լուազոյն ձեռագիր օրինակաց համեմատ՝ Արշան (Ἀρσάνης) կամ Արտան (Ἀρτάνης) էր Ծոփաց վերջին թագաւորին անունը։ Բաց աստի, ամենայն հաւանականութեամբ յաւետ Գեծ Հայքի թագաւորներ (Արտաշեսեանք) կ'ունենային թշնամանական կամ բարեկամական շփում-

ներ վրաց թագաւորներուն հետ քան Ծովաց թագաւորք, որոնց գաւառները ունէ սահմանակցութիւն չունէին վրաստանի հետ:

Եւ վերջապէս, քանի որ վրաց աւանդութիւնը հնուց ի վեր կանոնաւորապէս ունի վարքակէս եւ Արքակ ընթերցումները, մեզ կը թուի թէ ուղիղ անուամբ Արքակունի էր այս հարստութիւնը եւ ոչ թէ Արչակունի, եւ թէ իր կոչումը կը ստանար ոչ թէ Հայոց թագաւորին կամ Հայոց վրայայն ատեն իշխող հարստութեան անունէն, այլ վրաց գահուն վրայ նստուցուած արքայորդիէն, որ վարքակէս կամ Արքակ անունը կը կրէր: Այսչափը որոշ կը համարինք:

Աւանդութիւնը կը յարէ թէ վրաց այն կուսակցութիւնը որ Արքակունեաց հակառակ էր, օգնութեան կանչեց Պարսիկները. միւս կուսակցութիւնն ալ բնական բերմամբ Հայոց դիմեց օգնութիւն գտնելու համար: Այսպէս երկար ժամանակ պատերազմ կ'ըլլայ վրաց երկու կուսակցութիւններուն միջեւ եւ Հայոց ու Պարսից՝ որ իւրաքանչիւրին կողմնակից էին, մի քանի անգամ կը մերժուի Արքակունի հարստութիւնը, որ կարճ կամ երկար ընդհատուած յետոյ՝ նորէն կը վերահաստատուի, գլխաւորապէս Հայոց օժանդակութեամբ: Արդարեւ աւանդութիւնն իր ներկայ ձեւով շատ անտեղութիւններ ու հակասութիւններ կը պարունակէ. բայց եւ այնպէս, չէ անկարելի որ այս ցուցմունքն անգամ մասամբ հիմնուած ըլլայ պատմական իրողութեանց վրայ:

Ուստի, իրրեւ հաւանական ընդունելով աւանդութեան ցուցումը թէ Ն. Բ. երկրորդ եւ առաջին դարերու սահմանագլուխին մօտ թուական մը վրաց գահուն վրայ բարձրացաւ Մեծ Հայոց գերդաստանէն արքայազուն իշխան մը, առաջին եւ կարեւոր հարցն է թէ երբ եղաւ այդ դէպքը եւ որ թագաւորի ձեռքով: Արդ, վաւերական արտաքին աղբիւրներուն համեմատ՝ Մեծին Տիգրանի անմիջական նախորդն էր Արտաւազդ մը, որ Պարթեաց Միհրդատ Բ. մեծ արքային դէմ սաստիկ կռիւներ մղեց բաւական երկար ատեն, այլ հուսկ ուրեմն պարտուած՝ ստիպուեցաւ Պարթեաց հետ հաշտութիւն կնքել՝ անոնց թողով 70 հովիտներ կամ գաւառներ եւ պատանդ տալով Տիգրանը, որ թերեւս իր եղբայրն էր: Արդ, վրաց աւանդութեան մէջ «Պարսիկը» բացատրութեամբ անշուշտ հարկ է իմանալ նախ եւ առաջ Ատրպատականի Մարերը սակայն թերեւ նաեւ Պարթեւները, որ կը

թուի թէ արդէն տեսակ մը վերին հովանաւորութեան իրաւունք ստացեր էին Ատրպատական վրայ: Մարկուարտ (Erānšahr, S. 17) կը խորթ թէ Միհրդատ Մեծ արքային Հայոց Արտաւազդին դէմ այս պատերազմները վրաց եւ Ատրպատական Մարաց հրաւերով եւ անոնց ի նպաստէր: Ուստի չէ անտեղի խորհիլ թէ Հայոց թագաւորին վրացիներն իր որդին իբրեւ թագաւոր ընդունելու հարկադրելն ու այս պատճառով Ատրպատականի վրայ ալ յարձակիլն էր վերջապէս ստիպեց զասոնք Պարթեւներն օգնութեան կանչելու, որուն հետեւանքն այնքա՞ն աղէտալի եղաւ Հայաստանի համար:

Չնք կարծեր որ խնդրին այս լուծուկարելի ըլլայ բոլորովին անհաւանական համարիլ, մանաւանդ որ առաջարկուած սրբագրութեամբ ժամանակագրութեան տուած թուական ալ (Ն. Բ. 109) քաջապէս պիտի յարմար Մեծին Տիգրանի նախընթաց Արտաւազդի իշխանութեան: Այսու ամենայնիւ մենք գոհացուցիչնք գտներ այս լուծումը: Որովհետեւ, նա աւանդութիւնն այնպէս կը ներկայացնէ թէ մինչեւ վերջ յաջող էր Արքակի թագաւորութիւնը եւ շատ շինութիւններ ըրաւ նա վերկրին մէջ. «Եւ այսպէս աջողութեամբ կ'ընցեալ՝ մեռաւ» (Ջուան. 27): Ասի կը նշանակէ թէ Արքակունեաց դէմ հակաշարժում սկսեց նախ այդ հարստութենէն երկրորդ թագաւոր Արտակի օրով. «Յաւուրս սորա եկին Պարսիկք վեճեմնդիր արեան Փառանջումայ, եւ զայն (Ջուան. 28): Բայց թէ եւ Արտակ պարտուեցաւ եւ լեռներն ապաստանեցաւ, սակայս Պարսիկք ալ չկրցան արպատակութենէ աւելի բռնա՞մ'ընել: «Զինի Արտակայ թագաւորեաց որդի նորա Բարտոնն, իսկ որդին Փառանջումայ ան ի Պարսս, եւ առեալ օգնականս գայ ի վերջ Բարտոնայ» (անդ): Այսպէս, ըստ ժամանակագրութեան՝ 60 տարի վերջն է որ Արքակունեաց կը մերժուին եւ Փառանջումայ որդին կը վերջապէս հաստատուի վրաց գահուն վրայ: Ուստի աւանդութեան ցուցմունքին հակառակ կ'ըլլար թագրել թէ վրաց գործերուն միջամտելն Հայոց Արտաւազ Բ. ին (մեռած Ն. Բ. 9) եւ Պարթեաց Միհրդատ Բ. Մեծի միջամտուած արիւնահեղ պատերազմին զրգապատճառն ու առիթը, որովհետեւ ասի պիտի նշանակէր թէ Արքակունեաց դէմ հակաշարժումն անմիջապէս սկսաւ:

Բայց երկրորդ, աւելի հաստատուն փաստ մը գտնեք: Հոռմէական պատմութիւնը երկու

Վրաց թագաւորներ կը յիշէ յանուանէ ն. ք. առաջին դարու միջոցին: Նախ կը յիշուի Արտովկէս կամ Արտակէս մը, Պոմպէոսի արտովկէս անթիւ՝ ն. ք. 65/64ին (Florus, 3 5. Appian, Bell. Mithr. 103, 117. Dio Cassius, 37, 1, 2, 2, 1. Eutro, p. VI. 11. Sextus Rufus, c. 15). Ասիկա, ինչպէր Եուստի կը ցուցնէ (Iran. Namenbuch, art. Ἀρτωχης), ամենայն հաւանականութեամբ կը համապատասխանէ Արբակի անմիջական յաջորդին, Արտակի, որ ուրեմն դեռ կ'ապրէր ու կ'իշխէր այդ թուականին: Եւ քանի որ ժամանակագրութիւնը 15 տարւոյ իշխանութիւն մը կ'ընծայէ անոր, ենթադրելով թէ նա ն. ք. 64ին իսկ վախճանեցաւ, իր գահակալութիւնն ամէնէն կանուխը 79 թուականին կը հանդիպի: Իր նախորդը Արբակ 12 տարի իշխած է՝ ըստ աւանդութեան: Ուրեմն Վրաց գահին վրայ հաստատումը կը հանդիպի ն. ք. 91 թուականին: Ասիկա բաւական կը մտնեայ օտար պատմչաց աւանդածին Մեծին Տիգրանի վրայով (գահակալած՝ 95/94ին) թէ իր գահակալութենէն ոչ շատ յետոյ Վրաց եւ Աղուանից երկիրներն իրեն հարկատու ըրաւ, եւ տակաւին ն. ք. 69ին Ղուկուղղոսի դէմ մղուած ճակատամարտներուն ալ Տիգրանի բանակին մէջ կային Վրացի գունդեր: Տիգրան թերեւս յօգուտ գործածեց Վրաց երկպառակութիւնը: Նա կրնար ն. ք. 91ին չափահաս որդի ունենալ, քանի որ գահակալած ատեն արդէն 45 տարեկան էր: Ուստի Վարբակէս Վրաց աւանդութեան մէջ հաւանականաբար կը ներկայացնէ մեր Մեծն Տիգրանը, որուն որդի եղած պիտի ըլլայ ուրեմն Արբակ:

Քաղաքական իրադարձութիւնները բոլորովին համաձայն են այս նոյնացման: Արբակի իշխանութեան ժամանակը (ն. ք. 91—79) կը զուգահեռի ամէնէն յաջող տարիներուն, երբ Վերք խոհեմութիւն պիտի համարէին հանդարտ կենալ: Ղուկուղղոսի մեծ արշաւանքէն յետոյ էր որ Վրացիք խլրտիլ սկսան: Գիտնիք թէ ն. ք. 66ին Մեծին Տիգրանի որդւոյն, Տիգրանիկի առաջորդութեամբ Պարթեւաց Հրահատ Գ. արքան յարձակեցաւ Հայաստանի վրայ, Հայք քանի մը ճակատամարտներու մէջ պարտուեցան եւ Տիգրան թագաւորը փախաւ՝ լեռներն ապաստանեցաւ: Հրահատ անմիջապէս յառաջանալով պաշարեց Արտաշատը: Բայց որովհետեւ երկար պիտի տեւէր պաշարումը, Հրահատ Տիգրանիկին թողուց բանակին հրամա-

նատարութիւնը, եւ ինք Պարթեւաստան վերադարձաւ: Այն ատեն Տիգրան վար իջաւ լեռներէն եւ ջախջախիչ պարտութեամբ փախուստի հարկադրեց իր ապստամբ որդին: Ասիկա քաջապէս կը յարմարի Արտակի օրով եղած ապատակութեան. ամէն հաւանականութիւն կայ կարծելու թէ Արտաշատի այս պաշարման ատեն արշաւանք մըն ալ զրկուած էր մինչեւ Վրաստան, ուր նաեւ գրեթէ նոյն բաները կրկնուեցան. ոչ կարաց Արտակ պատահել նոցա վան բաղմութեանն, այլ ամրացաւ ի նոցանէ, եւ նոքա զորս գտին յարձակ տեղիս՝ առին եւ գնացին» (Ջուան. 28):

Է.

Ն. ք. 63ին՝ երբ Պոմպէոս Ասորիք իջած էր, Պարթեւաց արքան պատերազմ հրատարակեց Հայոց դէմ: Հաւանականաբար Պարթեւաց դրդումով Ասորպատական ալ այս թուականիս համարձակեցաւ Վրաց գործերուն միջամտելու: Այսպէս ն. ք. 63ին եղած կ'երեւի Փառանջումայ որդւոյն վերահաստատութիւնը, Փառանջումայ մահէն ընդամենը 28 տարի վերջը, եւ ոչ թէ 60 տարի՝ ինչպէս ժամանագրութիւնը անհաւատալիօրէն կը ներկայացնէ: Այս ատեն Արտակ կամ դեռ նոր մեռած էր, եւ կամ պատերազմին մէջ կորաւ:

Ցանկին մէջ այնպէս կը ներկայացուի թէ Արտակէն վերջը դեռ իր որդին Բարտոն ալ 33 տարի իշխեց, եւ ապա Վրաց գահին կրցաւ վերադառնալ Փառանջումայ որդին, զոր աւանդութիւնը Մրուան կ'անուանէ: Մենք իրաց այս ներկայացումն անպատմական կը համարինք: Այս մասին դրական ապացոյց մը կ'ընծայէ մեզ դարձեալ հռոմէական պատմութիւնը — Պլուտարքոս՝ Անտոնինոսի արշաւանաց անթիւ, ն. ք. 36ին, այսինքն՝ այն ժամանակ երբ ըստ ժամանակագրութեան տակաւին Բարտոն պիտի գտնուէր Վրաց գահին վրայ, կը յիշէ Վրաց թագաւոր մը Փառնաւազ անուն: Արդ, այս անունը շատ լաւ կը յարմարի Փառնաւազեանց կողմէն որդեգրուած Ներքովութեան ընտանիքէ իշխանի մը: Ուստի թերեւս այս Փառնաւազն ըլլայ Փառանջումայ վերահաստատեալ որդին, եւ կամ կարելի է որ Փառանջումայ որդին սկզբնապէս Բարտոն անունը կը կրէր եւ Փառնաւազ գահանունը առաւ թագաւորութեան հասնելէն վերջը: Ըսել կ'ուզենք որ աւանդութիւնը հաւանականաբար շփոթութիւն մը կրած է հոս, եւ զԲարտոն իբրեւ Արտակի որդի ներ-

կայացուցած է փոխանակ փառանջումայ, եւ անոր փառնաւազ անունն ալ չէ պահած: Այս ենթադրութեամբ՝ Բարտոնի ընծայուած 33 տարւոյ իշխանութիւնն ալ կրնանք փառնաւազի համարիլ, որով նա իշխած պիտի ըլլայ մինչեւ 30 ն. ք.: «Քուջիսոյ որդի քարթամ», անուան յիշատակութենէն թելադրեալ՝ Բարտոնի եւ Մրուանի պատերազմին վերաբերեալ մասն արդէն մենք վերեւ յարմար տեսանք ն. ք. շուրջ 260 թուականին փոխադրելու: Բայց կը թուի թէ ստուգիւ ն. ք. 30 թուականին ալ Վրաց գահին վրայ նոր փոփոխութիւն մը տեղի ունեցաւ, թէեւ ժամանակագրութեան ներկայացուցածին ճիշդ հակառակ կերպով. այսինքն՝ Արքակունիք դարձեալ մերժեցին Ներքովթեանները, եւ այս անգամ՝ ըստ երեւութիւն վերջնականապէս:

Հայոց ազգային աւանդութիւնը հաւանական թելադրութիւն մը կ'ընծայէ մեզ՝ փառնաւազ Բ.ին տեղն անցնող Վրաց թագաւորին անուան մասին: Խորենացին՝ իր ցանկին մէջ Մեծին (ըստ իրեն՝ Միջին) Տիգրանի իբրեւ հայր եւ անմիջական նախորդ ներկայացուած «Աշխարհակալ», Արտաշէսին համար կ'աւանդէ որ նա իր Արտաշատ անուն դուստրը ամուսնութեան տուաւ Վրաց Միհրդատ բղջիւնին: Խորենացւոյ այս Արտաշէսը հաւանականաբար կը համապատասխանէ Արտաշէս Բ. ի, դժբախտ Արտաւազը Տիգրանեանի որդւոյն, որ ն. ք. 31—21 ին իշխած է միանգամայն Հայոց եւ Ատրպատականի վրայ, եւ թերեւս կրցած էր Վրաստանի վրայ ալ կերպով մը գերիշխանութիւն ստանալ, քանի որ ինք Պարթեւաց դաշնակից էր: Արդարեւ Խորենացին, սխալմամբ կամ դիտմամբ, կը շփոթէ Վրաց թագաւորը Պոնտոսի հուշականուն Միհրդատ Եւպատորին հետ, սակայ չէ անկարելի որ Արտաշէս Բ. ի ժամանակակից ու փեսայ Վրաց թագաւոր մըն ալ կար որ Միհրդատ անուան աղաւաղումն ըլլայ: Մրուանի վերագրուած 10 տարւոյ իշխանութիւնն ալ շատ լաւ կը պատշաճի Միհրդատիս, որ թագաւորած կ'ըլլայ ն. ք. 30—20: Թէեւ աւանդութիւնն արդի խառնակ վիճակով՝ փառանջումայ վերահաստատեալ որդւոյն կ'ընծայէ այս Մրուան (ըստ մեզ ուղղագոյնս՝ Միհրդատ) անունը, սակայն բոլոր նշանները կը ցուցնեն թէ այդ Միհրդատը Արտակի որդին կամ գոնէ Արքակունի մըն էր: Այն օրէն որ Ատրպատականը Անտոնիոս եռապետին զինակցելով թշնամացաւ Պարթեւաց դէմ, բնականաբար այս վերջնոց

կողմէն թողբուեցաւ Մարաց պաշտպանեալ Ներքովթեանց դատը Վրաստանի մէջ. ուստի Հայոց Արտաշէսին համար դժուար պիտի չըլլար մերժուած Արքակունի ցեղը վերահաստատել իրաւանց մէջ Վրաց գահուն վրայ:

Աւանդութիւնը Արքակ անուն որդի մը իբրեւ յաջորդ կը նշանակէ Մրուանի: Արքակ անունը՝ Արքակունեաց յիսերիմ թշնամի գերդաստանի մէկ անդամին համար բոլորովին անհաւատարի է: Բայց այն բոլորին որ ընդունինք թէ վերահաստատեալ Ներքովթեան իշխանը Մրուան չէր, այլ Բարտոն-Փառնաւազ, որ սխալմամբ իբրեւ Արքակունի ներկայացուած է, եւ ընդհակառակն Արուան-Միհրդատը Արքակունի մ'է, որ Ներքովթեաններն առյաւէտ կը վտարէ վերջնոյ որդւոյն Արքակի իբրեւ Ներքովթեան ներկայացուելուն հակասութիւնն ալ ինքնիրեն կը վերնայ: Արքակ Բ. կամ Արշակ, որուն համար կ'աւանդուի թէ 20 տարի (ն. ք. 20—1) իշխեր է, իր հօրը՝ Միհրդատի պէս Արքակունի մըն էր:

Հոս թերեւս աւելորդ չըլլայ մէջբերել Եոլեստի մէկ կարծիքն ալ: Ասորեոց աւանդութեան մէջ «Արշակ որդի Միհրդակայ», կը յիշուի իբրեւ մին մոգ արքայից որ մանուկ Յիսուսին այցելեցին: Եոլեստի կը կարծէ թէ այս Արշակը Վրաց ժամանակագրութեան մէջ աւանդուած Մրուան Բ. ի որդին ու յաջորդը Արքակ Բ. կամ Արշակն է, եւ թէ ասորական Միհրդակ ձեւը աղաւաղումն է Մրուան անուան. (Iran. Namenbuch, S. 28^b, Aršaka, Nr. 15): Բայց փաղաքշահանուազական ձեւ մը նաեւ Միհրդակ գտնուան, եւ թերեւս աւելի իրաւամբ:

Մեր կարծեօք Արքակ Բ. կամ Արշակ 34—70 թուականներուն այնքան հզօրապէս մանն ունէր նախ եղբայր մը եւ ապա որդի յաջորդ մը՝ երկուքն ալ միեւնոյն Միհրդատ անունը կրողներ: Ըստ մեզ միեւնոյն ընտանիքէն մէջ Միհրդատ անուան այսպէս յաճախակի կրկնումը հաւաստիք կ'ընծայէ ընդունելու ազնուութիւնը թէ յետ քրիստոսի Ա. եւ Բ. դարերուն Վրաստան իշխող հարստութիւնը, Փարսամաներու հետ նաեւ Միհրդատներ ըզնակեց, իրապէս սերունդն էր Միհրդատի մը: Բայց ուրիշ պարագայ մըն ալ կայ որդեպի նոյն համոզումը կ'առաջնորդէ. — Ի

իրաւունքով կրնային յետ քրիստոսի Ա. դարու վրացի իշխաններն յաւակնութիւն ունենալ Հայոց գահին համար. իչ ապաքէն որովհետեւ ասոնք իրենք զիրենք կը նկատէին իբրեւ ժառանգորդներ Մեծին Տիգրանի, եւ իրաւ՝ թէ արական ճիւղէն (իբրեւ Արբակունի) եւ թէ իգական ճիւղէն (իբրեւ սերունդ Արտաշէս Բ.ի դստեր Արտաշամայի):

Այսպէս Ներքովթեան ցեղին վերահաստատութիւնը Ն. Բ. 30 Թուականէն Ն. Բ. 63 Թուականի եւ Արբակունեացը Ն. Բ. 1 էն 30 Թուականի փոխադրելը կ'օգնէ մեզ՝ աւանդութեան շատ մը հակասութիւնները ջնջելու:

Ասկէ առաջ տեսանք թէ Ադրիկ, զըր Ժամանակագրութիւնը Ն. Բ. 3 էն մինչեւ յ. Բ. 55 Թուականներուն մէջ կը զետեղէ, աւանդութեան ներքին տուիքներուն համեմատ կը պատկանի քրիստոսէ առաջ Գ. դարու երկրորդ կիսուն: Բայց ինդիր է թէ մէկ Արդիկ միայն եղեր է, թէ աւանդութիւնը երկու տարբեր Արդիկներ ի մի ձուլեր է: Արդէն յիշուածներէն որոշ կը տեսնուի թէ Ն. Բ. 144—194 շրջանը տակաւին լուսաւորութեան կարօտ է. նոյնը հարկ է ըսել նաեւ յ. Բ. 1—34 շրջանին համար: Միայն բան մը որոշ կը թուի, աւանդութեան ցուցմունքներուն համեմատ՝ Արբակունեաց վերահաստատութիւնէն ետքը նոր ընդհատութիւն մը տեղի չէ ունեցած եւ թագաւորութիւնը շարունակած է միեւնոյն ընտանիքին մէջ: Ասկէ զատ, Արբակունիք վերջապէս, թերեւս ինամութեան ճամբով, հասկացողութեան եկեր են նախկին քարթլոսեան կամ Ներքովթեան հարստութեան իրաւանց ժառանգորդներուն հետ:

Հոս թերեւս յարմար է աւելի յստակութեան համար դնել աւանդական ժամանակագրութեան եւ մեր առաջարկած վերակազմութեան համեմատական մէկ ցուցակը:

Ժամանակագրութիւնը.

Արբակունի	{	Արբակ Ա.	Ն. Բ.	93—81
		Արտակ	" "	81—66
		Բարտոն	" "	66—33
Ներքովթեան	{	Մրուան Բ.	" "	33—23
		Արբակ Բ.	" "	23—3
Արբակունի	{	Ադրիկ	" "	3
		Փարսման Ա.	" "	

Վերակազմեալ.

Արբակունի	{	Արբակ Ա.	Ն. Բ.	91—79
		Արտակ	" "	79—64
Ներքովթեան	{	Փառնաւազ	" "	64—30
		—	—	—
Արբակունի	{	Միհրդատ	" "	30—20
		Արբակ Բ.	" "	20—1
		Ադրիկ Բ. (?)	" "	1
		Փարսման Ա.	" "	
* * *				

Այսպէս կը վերջանայ մեր քննական շրջանի բոլորակը, որով վրաց աւանդական պատմութիւնը Մեծին Աղեքսանդրի օրերէն մինչեւ Հայոց գրին գիւտի ժամանակն աչքէ անցուցինք: Նախափորձ մըն էր մեր ըրածը, եւ արդարեւ խիզախ ու վտանգաւոր փորձ մը՝ այնպիսի մարզի մը մէջ, որ բաւականէն աւելի օտար է մեզի եւ խիստ ալ դժուարին: Բայց ի սեր եւ յօգուտ մեր ազգային պատմութեան ուսումնասիրութեան ըրինք այս փորձը, եւ կը յուսանք թէ բոլորովին անշահ եւ ապարդիւն ալ չեղաւ մեր ջանքը:

Մեզի համար երկու հաստատուն կուտաններ ունեցանք մեր հետազօտութեան մէջ: 1. Յունահռովմէական աղբերց ստոյգ յիշատակութիւնները վրաց քաղաքական իրադարձութիւններուն մասին: 2. Յիշատակարաններու վաւերական յայտնութիւնները: Ասոնց վրայ վաւերական Նաեւ Հայոց պատմական ժակրնանք աւելցնել նաեւ Հայոց պատմական ժամանակի գրողներուն վկայութիւնները: Մեզ շահաբերող (Մակեդոնական, Պարթեւաց ու Նախաւոր Սասանեանց) շրջանին համար Պարսից մեզի հասած պատմութիւնը, ըսել կ'օգնէք՝ Արեւելեան, Պարսիկ-Արաբ աղբերաց ընձեռածը) դժբախտաբար բոլորովին խաթարեալ աւանդութիւններէ եւ մինչեւ անգամ երեւակայական առասպելներէ յերիւրուած յետնորդ վիպասանութիւն մըն, է որով ստիպուած ենք այս աղբիւրը բնաւ իսկ չգործածել մեր քննութեանց իբրեւ ուղեցոյց ու թելադրիչ: Ուստի նախայիշեալ երեք կարգ աղբիւրներէ քաղուած տեղեկութիւնները համեմատելով վրաց աւանդութեան ու մանաւանդ ընկալեալ ժամանակագրութեան հետ, երկու շարքին մէջ տեղ բաւական խորունկ անհամաձայնութիւն գտանք: Բայց միւս կողմէն տեսանք թէ մինչ վրաց ժամանակագրութիւնը ներկայ ձեւով շինծու է, սակայն աւանդութիւնը հիմնապէս յերիւրածոյ չէ, այլ

կը պարունակէ կարգ մը կարեւոր անուններ եւ իրողութիւններ, զորոնք կարելի է անկախ փաստերով ստուգել: Գարձեալ, տեղ տեղ տեսանք թէ մինչ ժամանակագրութիւնն ըստ մեծի մասին անկարելի է ստոյգ աղբիւրներու վկայութեանց հետ համաձայնեցնել, աւանդութեան ներքին ցուցումները եւ ինչինչ տուիքներն, որոնք յաճախ միանգամայն կը հակասին ալ ժամանակագրութեան ներկայ ձեւին ու ընթացքին, կրնան դիւրաւ համաձայնութեան բերուիլ այլուստ ծանօթ ստոյգ իրողութիւններու հետ: Այսպէս, յունահռոմէական աղբիւրներու, յիշատակարաններու եւ Հայոց պատմական ժամանակի աղբիւրներու վկայութիւններն ընդունելով իրրեւ չափանիշ, Արաց ժամանակագրութեան ու աւանդութեան մէկ մասը համեմատական վերլուծութեան ենթարկեցինք, եւ ապա ջանացինք վերակազմել: Եւ վերջապէս, մինչ Արաց ժամանակագրութիւնն ու աւանդութիւնն անգամ իրենց ներկայ ձեւով խորապէս ազդուած եւ ձեւաւորուած կ'երեւին հայկական աւանդութեան յետնագոյն (զոր օր. Խորենացոյ քով գտնուող) ձեւէն, յաճախ Արաց աւանդութեան ներքին տուիքները զարմանալի համաձայնութիւն կը ներկայացնեն արդի պատմական հետազոտութեանց համեմատ վերակազմուած Հայոց պատմութեան հետ, եւ այսպէս երկու կարգ վերակազմութիւնները փոխադարձաբար զիրար կը լրացնեն ու կը հաստատեն:

Բոլոր այս գործողութեան արդիւնքին նկատմամբ հարկ է անշուշտ խոստովանիլ թէ շատ մը խնդիրներու տրուած լուծումը հազիւ կարելիութեան սահմանին մէջ է, թէեւ կը համարձակինք ըսել թէ քանի մը խնդիրներու մէջ որոշ եւ ստոյգ, ուրիշներու մէջ առաւել կամ նուազ հաւանական եզրակացութիւններու յանգած ենք: Հիմայ ուրիշներուն, մանաւանդ Արաց լեզուին ու գրականութեան տեղեակ եւ այսպէս աւանդութիւնն ուղղակի ակնաղբերէն քննելու ձեռնհաս մարդոց կը թողունք մեր յաճախ զուտ թելադրութենէ բաղկացեալ նախափորձը, խղճմտորէն քննելու, սխալ կամ թերի կողմերն երեւան բերելու, եւ դեռ մութ մնացած մասերը լուսաւորելու համար: Մեր անկեղծ փափաքն է ծառայել մի միայն ճշմարտութեան, եւ ըստ կարի նպատակ պատմական իրականութեանց ի լոյս ելլելուն ու յաղթանակելուն:

(Վերջ:)

ԵՂՅԱ Ս. ԱՍՏՈՒՆԻ



ՉԱՆՔԱՅԵՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲՆԵՆՏԻՒՍՈՒԹԻՒՆԸ

— (Ըրաննալիս)

6. Տօնական երգեր:

Չահարմահալում գիւղացիներն առանձին հանդիսով եւ ծէսերով են տօնում իրենց ազգային-եկեղեցական տօները, որոնց մէջ անդրադառնում են նրանց հաւատալիքներն ու զգացմունքները: Տօնական այդ սովորութիւններից շատերը կրում են հին, հեթանոսական դարերի դրոշմը. օրինակ, Արդաւառին իրար վրայ ջուր սրսկելու սովորութիւնը, Տեառն ընդառաջին եկեղեցու բակում փայտակոյտ վառելու եւ նրա վրայից թռչելու արարողութիւնը, սրանց վրայ աւելացնենք համարձակման տօնի ծէսերն ու հաւատալիքները, խնջոյքներն ու խաղերը: Այս բոլորը յիշեցնում են մեզ հեթանոսական ժամանակները:

Ահա այդ տօներէց մի քանիսի մասին գեղջկուհիները հիւսել են մի քանի փոքրիկ երգեր՝ որոնցից ուշադրութեան արժանի են Ծաղկազարդի եւ Ծննդեան երգերը, որոնց մէջ երգուած են Յիսուսի ծնունդը, կանանց-սիրուն Ծաղկազարդը եւ այլն: Այդ երգերը սովորաբար երգում են երեխաները Քրիստոսի ծննդեան գիշերը եւ Ծաղկազարդ Վիւրակէ առաւօտեան. նրանք մի քանի խմբեր կազմած շրջում են տները կտուրները, երգիչներից մի «եայլուղ» կախում եւ խմբովին թնդացնում են.

Յնծացէք, ուրխացէք,
Պառկը բացէք,
Մէ բուռ ամէք,
Ալէլուեա՛, ալէլուեա՛:

Կամ՝

Ծառկարթար, ծառին զարթար:
Սեւ եզին սեւ սամաթէլ.
Կարմիր եզին նօղ ու կօճար,
Հնկերս ընգաւ ծօլն ու ծառաւ.
Բաջին էկաւ կեռ-կեռ կտուց,
Ապրի ձեր դաքվօրցուն,
Տվէք մէյ էրկու ձուն:

Տնեցիները սովորաբար տալիս են երեխաներին ձու, չամիչ, աղանց (բոհրուած ցորեն) կամ 1—2 շուան փող:

7. Կրօնական երգեր:

Կրօնական երգերից մեր ձեռքը հասել է միայն մի քանի կտոր. դրանցից մէկը սուրբ Էջ-